

Կ Ա Յ Օ Տ Ե Շ Ո Ւ Ղ Ջ

ՀՕՐՄ ՈՐ ՀԵՌՈՒԽ Ե

Հոգիս, սարերուն վրայ, լուսնի ծագումը փնտռեց,  
Հոգիս, ծովերու ափին, լուսնի ծնունդը ուղեց.

Խոստացե՛ր էի, այս լիալուսնին

Դարձեալ բարձրանալ սարերուն վրայ,

Ու ջուրերու և գետակի ափերուն,

Ու լուսնի դէմ, լուսնակ գիշերով, քեզի հետ խօսիլ,  
Ո՛վ իմ հեռաւոր հայրս վիրաւոր...

Ու երբ բարձրացայ սարերու կուշտին ու հասայ լանջըին,

Ուր, յոգնած ու հիւանդ, հանգիստ մը առնեմ,

Ու կրկին ելլեմ, լիալուսինը ես նորէն գտնեմ,

Ահա ամպերը ցած իջան վերէն,

Ու ակնթարթի մէջ ծածկեցին բոլոր անհունը շուրջիս,

Ու խաւարին մէջ, ես գիշերն ամբողջ,

Մասցի մինակ, սարերուն վրայ, տրտում գիշերով:

Երբ այզը ծագեց, ես դարձեալ իջայ սարերու լանջըէն,

Ու կորսուած ուղիս ես նորէն գտայ...

Ամիսը կու գայ, լուսինն ալ հետը,

Ես դարձեալ կ'ելլեմ սարերուն վրայ,

Ու կը բարձրանամ լեռներու լանջըին:

Ու եթէ ամպը կրկին տարածուի լուսնակին դէմը,

Երբ լիալուսին է, գուն զրէ սիրոյդ կարօտի զիրը,

Ո՛վ իմ հեռաւոր հայրս սգաւոր...

Լուսինին դէմը, ես կը կարդամ զայն,

Լիալուսինի արձաթին վրայ, քու բոլոր սէրդ,

Վիայն թէ չըլլայ որ մոռնաս,

Վերջին քառորդէն եօթնեակ մը յառաջ,

Գրէ մի մոռնար, սիրոյդ քերթուածը,

Ու զրէ, յստակ, լուսինին դէմը:

Ես մղոններով քեզմէ բաժնըւած,

Կը բարձրանամ սարերուն վրայ, ու լերան լանջըին,

Ու եթէ նոյնիսկ, լուսնի երեսին,

Ամպերը հիւսն շըղարշէ ժանեակ,

Ես անոնց մէջէն, կը կարդամ յստակ,

Քու զիրդ լլման, քու սէրդ ամբողջ.

Վիայն թէ զրէ, ու չըլլայ մոռնաս,

Վերջին քառորդէն եօթնեակ մը յառաջ:

Ես վար չե՛մ իջներ լեռներու կուշտէն,  
Մինչեւ որ կարգամ, արծաթին վրայ մեծ լիալուսնին,  
Արոյ մատեանիդ էջները լըման.  
Ես վար չե՛մ իջներ լեռներու կուշտէն,  
Ո՛վ իմ հեռաւոր հայրս պաշտելի...

Ու ելայ վըրան, սարերու լանջըին,  
Մինչեւ բարձրացայ եզերը սարին.  
Դեռ լիալուսինը լըմանը մէջ չէր,  
Դարձեալ քնացայ, սարերուն վրայ,  
Ապասելով որ եղնիկս սիրուն, զիս արթընցնէ,  
Երբ լիալուսին է ու պայծառ զիշեր:  
Ու երբ արթնցայ, լուսինը իջներ ու անհետացեր էր սարերու ետին,  
Ու եղնիկս աղուոր, ինկեր էր գետին, սրտէն վիրաւոր,  
Ու մատաղ դարձեր, պայծառ զիշերին, զեղին ու լուսնին...

Ոմիսը կու գայ, լուսինն ալ հետը,  
Ես դարձեալ կ'ելլեմ սարերուն վրայ,  
Լեռներու լանջըին, սարերու եզրին,  
Դուն զրէ ինձի, սիրոյդ, կարօտիդ երզը տրտմանոյշ,  
Ես չե՛մ քնանար սարերուն վրայ,  
Վերջին քառորդէն եօթնեակ մը յառաջ...

Հալէպ

Արտահաջո Եպիսկ.

Ա Ռ Ե Ի Ռ Ա Ռ

Կը հոլովիս յամբընթաց այդ կոր ուզին

Ո՛վ դու երկիր ճաճանչի,

Իբրեւ հըսկիչն այս ցաւագնոտ աշխարհին

Ուր պիսի մարդը ապրի:

Գուն, յաւակնոտ զերդ հեթանոս աստուած նոր

Կարծես թէ լոյսըդ բարի,

Անվախօրէն կը թափանցէ ամէն օր

Անդունդն ի վար աշխարհի:

Մինչ լոյսիդ տակ գեռ չունեցող սրտեր կան

Գոյնէդ նըշոյլ մը յետին,

Ուր կը կըրծեն անվերջ ըըլթան բարութեան

Եւ անունէդ կը խրոշին:

Պիտի տեսնեմ արդեօք որ դուն ալ ինձ պէս

Սիրես կեանքերն այս թշուառ,

Եւ այդ սիրոյ լոյսն ամէնուն ալ բաշխես

Եւ դուն ըլլաս աչք մը վառ:

Կանգ առ, նայէ, մենք մարդկութիւն չե՞ս յիշեր

Ու զգեզ շատ պաշտեցինք.

Արշալոյսին դեռ նոր բացած մեր աչեր

Քեզի զոհեր ճամբեցին:

Իսկ երբ բոսոր պատմուճանով լայնածիր

Տայիր ճրաժեշտդ ամէնուն,

Երկար, երկար քու անունին անձանձիր

Կու տայինք փառք, գոհութիւն:

Ժամանակն է որ գուն ապրիս մեզի մօտ

Ճին օրերուն պէս բարի,

Եւ չըթողուս որ սրտերնուս մէջ աղօտ

Գու սիրոյ լոյսը մարի:

Զի չե՞ս տեսներ թէ մութին մէջ ամէն օր

Մարդը մարդուն դէմ կատած

Կու տայ սընունդ ատելութեան թունաւոր

Մոոցած երկինքն ու Աստուած:

ՅԱԿՈԲ ԴԱՀԻԹԵԱՆ